

ՆՇԱՆԱԿԻՈՐ ՀԱՅ ԿԻՆԵՐ ՄԱՀՄԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԵԶ

Անոնցմէ՝ որոնք պատմութիւնը հաճած է յիշել՝ միայն երեք հատ ծանօթ են ինձի:

Առաջին... Պատր ու'տ Տուժա:

Արար պատմիչ ծալալէտտին աղ Սուխութի՝ խոսելով Պաղտատի Խալիֆայ Ալ կայիմ-Պի-Ամբրի՝ լահանի մասին՝ կը վկայէ որ «Անոր մայրը դերուհի Հայ հարճ մըն էր Պատր ու'տ Տուժա կամ ըստ ոմանց Գաթր ու'տ Նատա անուամբ» (1) : Ապտու Ֆարած Պար Հէպրախուս կը վկայէ որ նոյն այս Գայիմի մայրը Հայ էր՝ ըսելով «Արդ այս կինը Հայ էր ցեղով» (2) : Չի ծանօթացներ թէ ան գերուհի կամ հարճ էր :

Հայուհի՝ Պատր ու'տ Տուժա կամ այլ անուամբ Գաթր ու'տ Նատա մայրը ըլլալով Գայիմ Խալիֆային, կինը եղած կ'ըլլայ Գայիմի հօր՝ Ալ Գատիր Պիլլահի: Արդ կ'արժէ որ անոնք քանի մը տողով հոս ներկայացուին:

Ալ Գատիր Պիլլահ Ապու՝ և Ապպաս Ահմատ-պ-իսաղ-պ-իլ Մուզզափտիր ծնած է 947 թուին. Խալիֆայութեան յաջորդեց՝ իր եղրօր Աղ Դայի լիլլահ Ապու Պազր Ապտու Գարիմ Խալիֆային 991 թուին զահազուրկ ըլլալուն վրայ: Այսպէս Ալ Գատիր 991ին Պաղտատի խալիֆայութեան բարձրացաւ: Ան մեռաւ ըստ Պար Հէպրախուսի 1030 թուին 87 տարու: Պար Հէպրախուս անոր մասին կը յիշէ որ «Ան առաջնակարդ մարդ մըն էր, համեսս (կամ ժուժկալ), եւ չէր իր նախորդներուն նման խոռվասէր ապրող» (3) : Մուխութի սակայն Ալ Գատիրի մահը կը նշանակէ 29 նոյեմբեր 1031ին կիրակի:

1) *History of Caliphs*, by Jalaluddin as Suyuti, Calcutta 1881, p. 437.

Ցիշեմ որ Խալիֆայ Մոսրատիւտ Պիլանի կնոց անունն ալ Գարդ էն Նատայ էր:

2) *The Chronography*, London, 1932. Vol. I., p. 214.

3) Անդ, էջ 192:

գիշեր: Իրեն յաջորդեց իր որդին Գայիմ:

Ալ Գայիմ-պի-ամբի՝ լահ Ապու ծաաՓար Ապտուլահ ծնած է 1000 թուին: Ինչպէս ըսի՝ մայրը ցեղով Հայ էր, եւ իրը գերուհի տարուած Պաղտատ Ալ Գատիրի արքունիքը ուր անոր հարճը կ'ըլլայ եւ հետզհետէ մայրը Ալ Գատիրի որդւոյն ու յաջորդին Ալ Գայիմի: Ալ Գայիմ զահ կը բարձրանայ 1031ին: Իպն ուլ Աղիր կը վկայէ որ Ալ Գայիմ « վայելուչ էր, զրաւիչ տեսքով, ժուժկալ կենցաղով, բարեպաշտ, ջերմեռանդ, զիտուն, Աստուծոյ վրայ ամբողջապէս վատահող, ողորմասէր, համբերող: Մշտաջան էր գրական զարգացման մէջ եւ գրելու վարպետ, անյապաղ՝ արդարութեան եւ բարեկործութեան մէջ, բոլոր պահանջները քննող եւ իրմէ ինչ որ խնդրուէր մերժել չցանկացող» (4): Պար Հէպրախուս ալ գովասանքով կը խօսի այս Խալիֆային մասին որ հետզհետէ Սելջուքներուն եւ ի մասնաւորի Տուղրիլ պէկին ձեռքը խաղալիք եղաւ՝ չկարենալով գիմադրել: Ալ Գայիմ իր ազգեցութիւնը կորսնցուց 1058ին վերջ: Երկար եւ խառնակ եղաւ Ալ Գայիմի խալիֆայութիւնը: Ան մեռաւ 2 Ապրիլ 1075ին չորեքշաբթի գիշեր:

Ալ Գատիրի հարճ ու կին եւ Ալ Գայիմի մայր էր Պատր ու'տ Տուժա Հայ գերուհին: Հայ ըլլալէն աւելի ծանօթութիւն մը չունիմ իր ծազման մասին: Ծննդեան թուականին հետ միւս բոլոր յարակից պարագաները կը պակսին մեզի: 1000 թուականին ան կը ծնի Ալ Գայիմ որդին: Անոր նկարագրին մասին գուցէ օգտակար ըլլայ անոր անուան թարգմանութիւնը. Պատր ու'տ Տուժա արար, երէն կը նշանակէ Խաւարի Լիալուսին: Դարձեալ հետաքրքրական է անոր տրուած Գաթր ու'տ Նատա անունը, որ արարէն կը նշանակէ Յօղակաթ կամ Յօղակա-

4) Suyuti, p. 437.

թիւ: Պար Հէպրախուսի վկայութեամբ ան 1058ին ողջ էր զեռ, որովհետեւ ըստ այս ժամանակադրին երբ Պասասիրի եւ Գուրայիշ 1058ին Պաղտաստ մտան, Գայիմը ուղարկարձ Հատիգահ աքսորեցին, եւ Եղիպտոսի խալիֆայ Մուսամանսիրը Պաղտաստի ալ խալիֆայ հոչակեցին, նոյն իսկ անոր անուամբ Տիհար եւ Զուուզէ զրամ կոփեցին: «Եւ խալիֆայ Գայիմի մայրը Պասասիրիին մարդ զրկեց իր պահուըտած տեղէն, և ըստ «Անօթութենէ կը մենախմ, եւ ևս քեզմէ կը խնդրեմ որ զիտութիւն ունենաս ինծի հանդէպ»: Այն ատեն ան (Պասասիրի) մարդ զրկեց եւ բրեկ տուաւ զայն եւ նստեցուց պալատին սենեկներէն միոյն մէջ, եւ անոր սենեկապանուհներէն երկուքը նշանակեց անոր ծառայելու համար: Եւ ան (Պասասիրի) անոնց համար սահմանեց օրական տասներկու լիտր հաց եւ չորս լիտր միս, ըստ Պաղտատեան չափի: Ազդ այս կինը հայ էր ցեղով» (5):

Վերի վկայութիւնը ինծի կասկածիլ կուտայ որ Խալիֆայի կին ու մայր այս Հայուհին հասարակ ծաղումէ չէր, եւ ոչ ալ սովորական հարէմի հարճ: Այն Պաղտատի մէջ ունեցած է պղեցութիւն եւ յարգ որ ստիպուած էր Պասասիրիի զայէն առաջ պահուըտիւ: Պասասիրի և Գուրայիշ օպնեցին ոչ միայն Գայիմի Հայուհի մօր, այլ նաև Խալիֆային կինը՝ Արսլան Խաթունը՝ Տուզլի բէկին զրկեցին: Շատ ցաւալի է որ Գայիմի Հայուհի մօր մասին մեզի կը պակսին ուրիշ տուեալներ: Անոր մահուան թուականն իսկ անծանօթ կը մնայ:

Երկրորդ Շէղերէդ-կտուուր Սուլրանուհին:

Արար պատմիչ Մազրիսի իր խուլուզ Լի Մարիսէդ իւ Տուզէլ իւ Մուլուք (Թաղաւորաց տիբակալութեան գիտութեան ճանապարհը) կարեւոր զործին մէջ որ Խալատինի ցեղին, այսինքն Քիւրտ-Եյուպեաններուն տան, ինչպէս նաև Մամլուք-Պահարիներուն տան պատմութիւնն է, կը յիշ Շէղերէդ-կտուուր սուլթանուհին Եղիպտոսի:

Յիշողութիւնները թարմացնելու համար

Մազրիսի հետեւելով ըսեմ որ Մէլիք-ուլ-Գհամիլ Դամասկոսի մէջ մեռաւ 10 Մարտ 1238-ին ու յաջորդ օր իր տեղը նոյն քաղաքին մէջ Սիւրիոյ եւ Եղիպտոսի Սուլթան հոչակուեցաւ Մէլիք-իւլ-Ասթ-Մէլիքտատին, որ իր երկու որդիներէն մին էր եւ Սալատինէ վերջ եօթերորդ զահակալը: Մէլիք-իւլ-Ասթիլ իր զեղիս ապրելաւ կերպին համար զահաղուրկ եղաւ եւ իրեն յաջորդեց իր եղբայրը Նէմմ-Էտ-Տին որ 1240 մայիս 3ին Գահիրէ մանելով հոն Սիւրիոյ եւ Եղիպտոսի Սուլթան հոչակուեցաւ: Նէմմ-Էտ-Տին իր իշխանութեան ներքին եւ արտաքին զործերը կարգադրեց ձեռնհասօրէն: Իր օրովն էր որ Ֆրանսայի Լուի Իններորդը, ծանօթ իրը Սուլր Լուի, իր խաչակրութեան սկսաւ: Նէմմ-Էտ-Տին մեռաւ 1249 նոյեմբեր 22ին, եւ իրեն յաջորդեց իր սորդին Դուրան - Շահ:

Նէմմ-Էտ-Տին ամուռնացած էր Շէղերէդ-կտուուր անուն իշխանուհիի մը հետ, որուն համար Մազրիսի կը զրէ որ «Այս իշխանուհին թուրք էր, սակայն ուրիշներու ըսածով Հայ» (6): Նկատելով այս ատենները եւ մահաւանդ ասկէ թիւ առաջ Հայոց վայելած զիրքը Եղիպտոսի մէջ, Շէղերէդ-կտուուրի Հայուհի ըլլալը ընդունելի կը զանեմ: Պար Հէպրախուս թուրք կը նկատէ, իսկ Սուլիուզի անոր աղջութեան մասին սան մը չ'ըսեր:

Անոր անուան զարով՝ Պար Հէպրախուս կ'ըսէ թէ Շայարազ Ատ-Տուրար էր, որ Մազրիսի Շէղերէդ-կտուուրին մէկ ձեւն է: Սուլիուզի կը մանրամասնէ ըսելով որ անոր բուն անունը Ռւմ Խալիլ էր, որ կը յարջորջուէր Շայար ուստ Տուրր, որուն հայերէնը Մարզարացօղի համբաստ է: Սուլիուզի կը պատմէ որ Նէմմ-Էտ-Տին, որուն Սուլթան ալ Մէլիք ազ Խալին անունը կուտայ, մեռաւ 1249 նոյեմբեր 22ին զիշերը: «Իր կինը Ռւմմ Խալիլ, Շայար ուստ Տուրր կոչուած, անոր մահուան լուրը պահեց եւ իր սորդին Դուրան Շահը ալ Մէլիք ալ Մուատամը կանչեց, որ եկաւ, սակայն կարձ ժամանակ վերջ ան սպաննուեցաւ Մուհամադի

5) *The Chronography*, vol. I. p. 214.

6)*Chronicles of the Crusades*, London, 1865, p. 553.

մէջ 648ին (Հիմրէդի, որ Քրիստոսի 1250ը կ'ընէ)» (7): Մազրիսի աւելի մանրապատում և ձգրիս կը ներկայացնէ այս Սուլթանուհիին կեանքը: «Անմիջապէս որ Սուլթանը (Նէմմէտ-Տիմ) մեռաւ, Սուլթանուհի Շեղերէթ-կտոռուր, իր կողակիցը, լուր զրկեց Ֆախորէտատին հրամանատարին և ձէմարէտին ներքինիին, անոնց տեղեկացնելու համար Սուլթանին մահը, և անոնց օժանդակութիւնը խնդրելով պետութեան ծանրութիւնը այս նեղ ժամանակին տանելու համար: Երեքն ալ վճռեցին Սուլթանին մահը զաղոնի պահէլ, և անոր անուամբ զործէլ իրը թէ ան ողջ լուլար: Անոր մահը չպիտի հրապարակուէր մինչեւ Դուրան-Շահի զալը, որուն զրկուած էին յաջորդական պատղամաւրներ» (8): Աակայն Փրանսացի Խաչակիրները արդէն իմացած էին մահուան լուրը:

«Երբ Դուրան-Շահ իր հօրը Նէմմէտ-Տիմի մահուան լուրը իմացաւ, ճամբայ ելաւ Հիւսն-Քէյֆաէն: Ռամատանի 15ն էր Երբ ճամբայ ելաւ, միայն 50 ձիաւորներով, և այդ ամսուն վերջը Դամասկոս հասաւ: Սիւրիոյ բոլոր քաղաքներուն կառավարիչներուն հպատակութիւնը բնդունելէ վերջ, Զորեքչարթի օր մեկնեցաւ Շէվալի 27ին, և Եղիպատոսի ուղին բանեց: Իր ժամանման լուրը Մուսլիմաններուն կորովը բարձրացուց: Նէմմէտ-Տիմ-Տիմի մահը չէր հրապարակուած դեռ, Սուլթանին ծառայութիւնները ըստ սովորականին կը կատարուէին, իր պաշտօնեանները իր սեղանը կը յարդարէին՝ իրը թէ ան ողջ եղած ըլլար, և ամէն հրաման իր անուամբ կը արուէր: Սուլթանուհին կը կառավարէր երկիրը, և իր խելքով ամէն բանի միջոցը դտաւ: Դուրան-Շահին հասնելուն լուրը իմանալուն պէս, անոր սպասաւորեց, և մէկդի դրաւ վեհապետութիւնը, անոր յանձնելու համար զայն: Այս իշխանը անհամբէր էր իր բանակին դրուխը անցնելու համար զայն: Այս իշխանը անհամբէր էր իր բանակին դրուխը անցնելու համար զայն: Այս Սուլթանին որդի մը ունեցաւ, ելալի անուամբ, որ մեռաւ շատ փոքր: Եմիր Ազէտափին-կյալէզ, Թուրքօման ազգէ, բանակին հրամանատար կարգուեցաւ, և Սուլթանուհիին անունը դրամի վրայ կոխուեցաւ» (9): Դուրան-Շահի օրով անասելի անդթութիւններ զործուեցան Խաչակրաց գերիներուն դէմ:

«Այս Սուլթանին տիսուր և քաշուած կեան-

7) Suyuti, p. 491.

8) Chronicles, p. 546.

9) Անդ, էջ 599:

քը իր ժողովուրդին միտքը զրգուեց: Ան ոչ ոքի կը վստահէր բացի Հիւսն-Քէյֆաէն իր հետ բերած քանի մը ընտրեալներէն, որոնց յանձնած էր պետութեան զիխաւոր պաշտօնները, իր հօր ծերունի նախարարներուն տեղ: Ամենէն աւելի որոշ ատելութիւն ցոյց տուաւ Մէմլուքներուն դէմ, թէ եւ անոնք վերջին յաղթութեանց (Խաչակրաց դէմ) մէծապէս նպաստած էին: Իր ցոփութիւնները սպառեցին իր եկամուտները, և իր կարիքները մատակարելու համար, ստիպէց Շեղերէթ-կտոռուր Սուլթանուհին իր հօր հարստութեան հաշիւր տալ: Սուլթանուհին, վրդովեալ, Մէմլուքներուն օգնութիւնը խնդրեց, անոնց ներկայացնելով ծառայութիւնները զոր ինք մատուցած էր պետութեան շատ զբժուարին ըլջանին, և ապերախտութիւնը Դուրան-Շահի, որ իրեն պարտական էր իր կրած թաղը: Այս գերիները, արդէն զրգուուած Դուրան-Շահի դէմ, շտատանեցան Սուլթանուհիին կողմնակցելու, և վճռեցին Սուլթանը սպաննել: Այս նպատակը իրազործելու համար, անոր սեղան նստած ժամանակը ընտրեցին, Պիազարո-կլուպնտուխտարի առաջին հարուածը տուաւ իր որով (10), և թէ եւ ան իր ձեռքով բռնեց, այլ կորսնցուց իր մատուները: Հուսկ զաւադիրները կը սպաննեն Սուլթանը որ կյուպեաններուն վերջինը եղաւ: «Դուրան-Շահի սպանութիւնն վերջ, Սուլթանուհի Շէկերէդ-կտոռուր եղիսպոսի վեհապետուհի հոչակուեցաւ, որով առաջին զերին էր որ այս երկրին վրայ տիրակալեց: Այս իշխանուհին թուրքը էր, աակայն կ'ըսեն որ Հայ էր: Սուլթան Նէմմէտ-Տիմ-Տիմի գնած էր զայն, և զայն կը սիրէր այնքան յուսահատօրէն որ պատերազմներուն իսկ իր հետ կը տանէր, և բնաւ զայն չէր լքեր: Ան Սուլթանէն որդի մը ունեցաւ, ելալի անուամբ, որ մեռաւ շատ փոքր: Եմիր Ազէտափին-կյալէզ, Թուրքօման ազգէ, բանակին հրամանատար կարգուեցաւ, և Սուլթանուհիին անունը դրամի վրայ կոխուեցաւ» (11): Սուլիուզի կ'աւելցնէ թէ էմիր Ազէտափին սպա սուլթանացաւ իրը Մուփլ Այպաղ, որ սու-

(10) Պար Հեպրափուս տարբեր կը պատմէ:

11) Chronicles, pp. 552-553.

կայն 1257ին «սպաննուեցաւ իր կնոջին և անոր տեղ գահ բարձրացուցին իր որդին Մէլիք ալ Մանսուր» (12) :

Շէղերէդ-կտոռուրի մահուան մասին միայն Պար Հէպրափուս ծանօթութիւն կուտայ : Ան կ'ըսէ որ թուրքօման Ազէտափինէ վերջ թուրք զերի մը՝ Գութուզ՝ սուլթաննութեան բարձրացաւ և կոչուեցաւ Մէլիք Մութաֆար : «Եւ ան սպաննեց Շայարազ Ատ-Տուրարը և անոր մարմինը շուներուն նետեց, այնպէս ցոյց տալով որ իրը թէ իր տիրոջ մահուան վրէժինդիր կ'ըլլայ, սակայն իրականին մէջ զայն սպաննեց վասն զի կը վախնար որ ան զինք կը սպաննէ : Ալլապէս ան երբեք զայն չպիտի սպաննէր, ուրովհետեւ համբաւաւոր էր իր զեղեցկութեան համար իրը կին, և կորովի գործունէկութեան համար, որ տղամարդկային էր» (13) : Ասիկա կ'ըլլայ դամբանականը այդ տարարադդ զեղեց-

կուհին և վարչադէտ Սուլթանուհիին որուն Հայ ծաղում կը վերապրուի : Էմիր Աէրֆէտափին Գութուզ 1260ին գահ բարձրացաւ կարճ ժամանակի մը համար և նոյն տարին ինքն ալ սպաննուեցաւ, որով Հայ Սուլթանուհիին մահն ալ կատարուած կ'ըլլայ 1260ին :

Երրորդ ։ Շառամեկդ :

ԺԹ. դարուն մեծ համբաւ չահեցաւ սուսական յառաջացման թշնամի Շէյխ Շամիլ : Անդիացի ուղեգիրը կը վկայէ որ Շամիլ ունեցած է երեք կիներ որոնցմէ մին վատ բնաւորութեամբ թաթար մըն էր և երիցակոյնը Շամիլի երեք կիներուն : Միւս երկուքն էին Շառամանէդ, Հայուհի մը, և կմինէդ, Լէզկի մը, վերջինը միայն տասնեւեօթը տարու» (14) :

Ասկէ աւելի ծանօթութիւն կը սպակուի ինձի :

3. Քիիր Տելլն

12) Suyuti, p. 492.

13) The Chronography, vol. I., p. 416.

14) London to Persepolis, John Ussher, London, 1865, p. 31.